

ՄԻՉՆԱԴՐԵԱՆ ԱՐՈՒԵՍ

**ՀԱՅ ՄԻԶՆԱԴՐԵԱՆ
ՄՐԲԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

Արտաշէս Սահակեան

Բ. Ըստայարան

Ա.- Ներածութիւն

Մ Սրբապատկերը որպէս քրիստոնէական հոգեստ մշակոյթի և գեղարուեստական մոտածոլութեան արզասիք՝ զարգացած է պաշտօնունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դաւանաբանական ձեւակերպութիւններուն։ Հայ Եկեղեցոյ մէջ սրբապատկերները առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք կը պատկերեն մեր Տէրը՝ Յիսոս Քրիստոսը, Աստուածամայրը և սուրբերը։ Այս սրբապատկերները կը զարդարեն Սուրբ Սեղանը, Եկեղեցոյ դասը, տաճարի և գալիքի որմերն ու սիները։ Այդ սրբապատկերներու առջեւ մենք սովորաբար մոմ կը վառենք ու կ'աղօթենք։

Ըստ Եկեղեցոյ սրբազն աւանդութեան, առաջին սրբապատկերին են Յիսոսի Դաստարակը և Աստուածամօր պատկերը, և խորհրդանշական է, որ այս երկու նուիրական պատկերները ժամանակին պատկանած են հայ Եկեղեցոյ։ Խիստ կարեար է սրբապատկերի խրատական դերը. անիկա զգաստութեան և ապաշխարութեան կոչ է՝ ուղղուած մեզի։ Սրբապատկեր Եկեղեցոյ և Եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։ Անիկա կարեարագոյնն է պաշտամունքի ընթացքին օգտագործուող բոլոր ծիսական առարկաներու մէջ, քանի սրբապատկերի գոյարձանական հիմքը կը կազմէ Յիսոս Քրիստոսի գերբնական մարմնաւորման անձառելի իրողութիւնը։

Աստուած Հօգի է, այսինքն զինք նկարագրել անհնար է, քայ երբ Ան մարմին կը ստանայ և իրեն կը միացնէ մարդկային ընութիւնը, որոն շնորհի նաեւ ձեռք կը բերէ նիմֆական կերպար, հնարաւոր կը դառնայ պատկերել զինք։ Այսինքն՝ հոգեստը եռթիւնը կ'արտայայտուի զգացական կերպարի մէջ և միջոցով։ Պատկերը տեսնելով՝ մենք մոռվի կը դիմենք պատկերուածին։ Երբ կ'աղօթենք սրբապատկերի առջեւ, պէտք է յատակ գիտակինք, որ մեր աղօթքը ուղղուած է ոչ թէ պատկերին, այլ այն անձին, որ առկա է պատկերի վրա։

Ամէն մէկ սրբապատկեր գործածելի է



Եկեղեցոյ մէջ միայն յատուկ կարգով օրինուելի ու օծուելի եորք Ժ. Պարուն Յովհաննէս Սրբկ. Վարդապետու բանաձեած է։

Հայ Եկեղեցոյ ուանունը սրբապատկերի վերաբերեալ հետեւեալ կերպով։ «Սրբապատկերներ կ'օգնեն հաւատացեալներուն մերձենալ Աստուածոյ»։ Քրիստոսի պատկերի առջեւ պէտք է խոնարիկլ, խոնարիումը սակայն ուղղուած է ոչ թէ սրբապատկերի նիմֆին, այլ նոյն ինքն Քրիստոսին։ Աստուածածին և սուրբերու պատկերներու առջեւ նոյնպէս պէտք է խոնարիկլ, սակայն այս խոնարիումը ոչ թէ Աստուածածին և սուրբերուն ուղղուած է, այլ Քրիստոսին, քանի որ Աստուածամայրը եւ սուրբերը միայն միջնորդ կրնան ըլլալ մեզի համար Քրիստոսի առջեւ։

ՄՐԲԱՆԿԱՐՉՈՐ (յունարէն εἰκὼν, պատկեր, կերպար), լայն առուամով՝ Յիսոս Քրիստոսի, Մարիամ Աստուածածի, Մանկան հետ Աստուածամօր, սուրբերու, Սուրբ Գիրքի դրուագներու և վարքերու պատկերներ, որոնք սրբազն (Երեմն՝ իրաշագործ) նշանակութիւն կու տան յատկապէս ուղղափառ Եկեղեցիները։ Ներ իմաստով՝ միջնադարեան պաշտօնունքային նկարչութեան տեսակ։ Ըստ ասանդութեան ծնունդ է առած Բ. Պարուն և ծաղկում է ապրած Դ. Պարուն։ Ի տարբերութիւն կուտքերու (որոնք կը մարմնաւորեին հեթանոսուներու աստուածութիւնները, քրիստոնեայ սրբապատկերները չն նոյնանար ո՛չ աստուածութեան, ո՛չ պատկերուած անձի հետ։ Ըստ քրիստոնէական գաղափարա-

խօսութեան՝ սրբապատկերը աստուածութեան որեւէ մաս չի պարունակեր (ինչպէս կը կարծէր նորպղատոնական Եամբիխօսը), այլ նիւթ է, որ հնարաւորութիւն կու տայ «օրինակ» առնելու «Նախատիպէն» (Յիսուսին, Աստուածամայրէն կամ պատկերուած ունէ սուրբք) կամ հաղորդակցելու անոր հետ:

Ի տարբերութիւն որմաննկարչութեան և մանրանկարչութեան՝ սրբապատկերը գեղանկարչութեան առանձին ստոշճագործութիւն է փայտէ տախտակներու, հետօգային կտափ և այլ նիւթերու վրայ սկզբնական շրջանին մոնաներկերով, աւելի ուշ՝ խաճանկարով և տեսներայով, իսկ ԺԷ-ԺԸ. դարերէն՝ նաեւ իշղաներկերով։ Քիւզանդական կայսրութեան և պատնական ուղղափառ եկեղեցիներու մէջ (յատկապէս Ռուսաստան) սրբապատկերները յաճախ կը կազմէին համալիք՝ իլրոնոստաս, սրբապատկերներու ձարտարապետորէն ձեւատրուած խոսք, որ եկեղեցոյն ներքին մասի ձեւատրման կարեւոր մաս է։

Սրբապատկերներու հնագոյն պահպանած օրինակները Զ. դարէն են (Եզիպոս, Սինա, Մերձաւոր Արեւելք)։ Ըլլալով հոգեկան ապրուսներու արտայայտիչ և հետեւելով պատկերագրական որոշակի կանոններու՝ սրբապատկերը Վերածննդեան ազդեցութեամբ աստիճանաբար վերածուած է կաղապարուած ձեւերու՝ յաճախ մերենական մեկնաբանութեամբ, իսկ ոռմանական և Երոպայի կարգ մը երկիրներու մէջ ստացած է տարբեր բովանդակութիւն և գիտական իհմնատրուած։ Սրբապատկերը դիմած է փոխզիշման՝ իրականութիւնը թիւ թէ շատ հայատի վերաբտարող նոր արուեստի հետ։ Մեզի հասած հայկական սրբապատկերները նոյնինքն այս փոխզիշումային շրջանէն (ԺԷ-ԺԸ. դդ.) են, որոնք, ի տարբերութիւն յունական և ռուսական սրբապատկերներու, գերծ են մնացեր եկեղեցոյ խիստ հսկողութենէն։ այդ սրբապատկերները յաճախ նկարած են այս կամ այն շափով օժտուած կամ գեղանկարչական կրթութիւն ունեցող աշխարհիկ մարդիկ, որ բացառուած էր միջնադարեան մանրանկարիչներու պարագային։

«այ մատենագրութեան մէջ սրբապատկերներու մասին առաջին տեղեկութիւններուն կը հանիփինք Սովուս Խորենացիի «Պատմութիւն Հայոց»ին մէջ։ Մեզի յայտնի առաջին վկայութիւննը կը վերաբերի Յիսուս նկարին՝ որկուած Եղեսիոյ Աբգար թագաւորին։ Տարբեր ատրիբուտու մէջ (հայկական, յունական և ասորական) այդ հրաշագործ պատկերի հեղինակ կը նկատուին Աբգարի սորիանդակ Անանը, Յովհաննէս Աւետարանիջ և ինքը՝ Յիսուս։ Հստ աւանդութեան՝ այդ նկարն ալ իհմը դարձած է Յիսուսի, որպէս Նազովեցիի պատկերման (ի

տարբերութիւն Արեւանտրի մէջ տարածուած հեթանոս չաստուածներու տեսքով Յիսուսի պատկերներու)։

Միա պատկերները Վասպուրականի Անձնացեաց զաւադի Հոգեաց վանքի Ս. Աստուածածին եկեղեցոյ նկարն է, որ, ըստ Սովուս Խորենացիի, նկարեր է Յովհաննէս Աւետարանիջ և նոփերը Բարթոլիմէոս Առաքեախն։ Վերջինս պատկերը բերեր է Վասպուրական և Դարքնաց Քար կողուած վայրը (Անձնացեաց զաւադ) իհմներ է Ս. Աստուածածին եկեղեցին՝ ինու պահելով Տիրամօր պատկերը («Պատմութիւն Սրբությն Աստուածածի և պատկերի նորա»)։

Քրիստոնէական սրբապատկերներու ծագումը կ'անչուի «Փայտմեան» դիմանկարներու հետ։ Եզիպոսի մէջ Ա-Գ. դարերուն Ք.ն, երբ զմուսման ստվորութիւնը կորսնցուցեր էր իր նշանակութիւնը, թաղումներու ժամանակ հանգուցեալներու դիմքերուն կը դնէին փայտէ տախտակներ, որոնց վրայ պատկերուած էին մահացածներու նկարները։ Նկարիչները կը փորձէին դիմքերը հնարաւոր եղածին շափ ձզքիտ վերատարել, որովհետեւ անոր հոգին, որ մահուան պահուն հետացեր էր մարմիննեւ, ըստ Եզիպոսական հայատալիքներու, պիտի վերադառնար և պիտի գտնէր զինք, որուն պատկաներ էր ինք։ Քրիստոնէական սրբապատկերներու ձեւառնական ընթանարկութիւնները ֆայտմեան կամ շրջանի դիմանկարներու հետ որեւէ զաղափարական կապ չունին։ Ինչպէս վերը նշուեցաւ, ի տարբերութիւն հեթանոսական շրջանի դիմանկարներու, քրիստոնէական սրբապատկերները ունին այլ բովանդակութիւն և նշանակութիւն։ Անոնք կը դառնան եկեղեցական նոյնական սրբութիւնն, եկեղեցական ծէսի թէ խորհրդաբանական և թէ զգայական ոլորտի կարեւորագոյն արտայայտիչները։ Սրբապատկերի միջոցով հաստացալը կը ծանօթանայ և կը մերձենայ աստածանչեան պատմութիւններուն, կը հաղորդուի փրկագործութեան խորհրդուներուն։

Ինչպէս քրիստոնէական միա երկիրներու մէջ, Հայաստանի մէջ նոյնպէս վաղ ժամանակներէն ի վեր ստեղծուեր են սրբապատկերներ և դարձեր պաշտամունքի առարկաներ։ Պատմական առջիբները կը վկայէն թէ Դ.-Ե. դարերուն Հայոց երկիր մէջ գտնուած են կարգ մը նշանաւոր սրբապատկերներ՝ բացի Յիսուսի Աբգարին որկուած Եղեսիոյ Աբգար թագաւորին, նաեւ Հոգեաց, Խոր Վիրապի, Վարագայ վանքի սրբապատկերները։

Սրբապատկերներու ստեղծման և տարածման առօտնվ Հայաստանը ունի իր ուրոյն ոճը։ Սրբապատկերները չեն նկարուած փայտի կամ մետաղի վրայ, ինչպէս ընդունուած էր միա ողբափառ եկեղեցիներու կողմէ, այլ մագաղաթներու, քարերու, ձեռագրակազմերու և որմերու վրայ։ Պատկերը բովանդակութեան հետ կապ չէ

ոմնեցած: Միջնադարեան քրիստոնէական արուեստի մեծ գիտակ Կոնդակովին ըսած է: «Հրաշագործ սրբապատկերներու համատարած յարգութիւնը նպաստած է ատոնց մարդկային կեանքին մաս կազմելու ու տարածուելուն ոչ միայն փայտի վրայ, այլև գաղափարական նոյն իմաստն ու առաքելութիւնը ունեցող եկեղեցական որմնանկարներու և խճանկարներու մէջ, ներառեալ նաև մանրանկարչութիւնը, միայն թէ պէտք է կարողանալ տարբերակել պատմողական ընույթի որմնանկարները հրաշագործ պատկերներէ»:

Դեռևս Ժ. դարուն հայ մեծ մտածող Յովիհաննէս Խնասուատերը, սպասելով սրբապատկերի վերաբերեալ տարախութիւններու, ըսած է: «Երբ կը պաշտենը Քրիստոսի պատկերը, մեզի չի հետաքրքրե թէ ատիկս ինչ նիփի վրայ է պատկերուած, այլ կարեւոր պատկերուածի գորութիւնն է, անոր իրաշագործ գորութիւն»: «Նա միջնադարեան մանրանկարչութեան, որմնանկարչութեան, բանդակագործութեան մարգերուն մէջ, նաև կազմերու վրայ (Զ. դարէն սկսելով) կը հանդիպին բազմաթիւ հետաքրքրական, երբեմն ալ եզակի նշանակութիւն ունեցող սրբապատկերներ:

Ժ. դարու հայկական հաստոցային սրբանկարչութեան լաւագոյն օրինակներէն է «Սեւանի Աստուածանայր» կտաւը: Անիկա կ'առնչուի հայ մշակոյթի մեծ երախտաւոր Մխիթար Սերաստացի անուան հետ:

1692 թ. տակափին պատասխ Մխիթարը, Պոլսէն գալով Էջմիածին՝ կը հիանդանայ ծանր աշխացաւով: Չինք կը դրկեն Սեւան ապարհնելու: Ահասակի հոս ալ՝ Ս. Առաքելոց վանքին մէջ, ան տեսեր և աղօթեր է «Աստուածանայր Մանկան հետ» յիշեալ պատկերին առջեւ, ասկէ ալ՝ «Սեւանի» անուանումը:

Նկարի գոնային գոսապ մակերեսը, թանձը կապոյտի, դարչնաշագանակագոյնի և սպիտակ արծաթատունի նրբին երանգները, դէմբերու ընուժագործիւններու հետ յուզականութիւն կը հանդրդէն նկարին: Քիչ թէ շատ ծանր թուացող ձեւերը իրենց որուագիծերով կարծես կը սահին դէսի լուաւոր կապոյտ խորքը, նոյնիսկ խորիդաբանական մանրանամները՝ փշէ պատկ, արցանը, մուրճը, մատնութեան վարձատրութիւնը՝ արծաթի դրամները, չեն խաթարե պատկերի վեհաջոր տպատրութիւնը:

Անյայս նկարիչի գործ կը նկատուի Հայաստանի Ազգային Պատկերասրահի «Ամենակալ Քրիստոսը» պատկերը՝ նկարուած փայտի վրայ (17-րդ դար): Քրիստոսի բարի կերպարը, ազգային արեւելեան դիմագիծերը և անթարթ հայեացքը, ի տարբերութիւն ոռական և բիզուդական սրբապատկերներու անթափանց խորիդաբանական մանակիորէն զայն կը տեղայնացնեն: Օրինակ՝ Էջմիածին Վեհարանի մէջ գտնուող կտաներէն մէկուն մէջ Տիրամօր ու Մանուկ Քրիստոսի մօս համարիասոնէական կերպար Յովիհաննէս Մկրտիչին բացի ներկայացուած է նաև Գրիգոր Լուսատրիք: Վերջինս աղերսողի դէմքով և երկիդածութեամբ կը նայի Փրկիչին: Մօր գիրկը գտնուող Մանուկ Յիսուսի ձեռքին փոքրիկ խաչափայուն է՝ զարդարուած խաղողի ողկոյզներով: Ան այս որթագալարակէն առանձնացուցած է ողլոյզ մը և զանի պահած է Գրիգոր Լուսատրիչի գլխավերեւը:

հարազատ:

17-րդ դարու վերջի և 18-րդ դարու սկիզբի աշխատանք է «Մտախոն Տիրամայրը» (Փայտ): Տիրամայրը տվյալական հայութիւն տեսքով պատկերուած է: Անոր մոտախոն հայեացքը կ'արտապայտ դեռատի մօր տագնապն ու թախիծը: Այս տպատրութեան անմի կը նպաստեն կրծի մօս սեղմանած դողդոցն ձեռքերը:

Նկարի գոնային գոսապ մակերեսը, թանձը կապոյտի, դարչնաշագանակագոյնի և սպիտակ արծաթատունի նրբին երանգները, դէմբերու ընուժագործիւններու հետ յուզականութիւն կը հանդրդէն նկարին: Քիչ թէ շատ ծանր թուացող ձեւերը իրենց որուագիծերով կարծես կը սահին դէսի լուաւոր կապոյտ խորքը, նոյնիսկ խորիդաբանական մանրանամները՝ փշէ պատկ, արցանը, մուրճը, մատնութեան վարձատրութիւնը՝ արծաթի դրամները, չեն խաթարե պատկերի վեհաջոր տպատրութիւնը:

Անյայս նկարիջի գործ կը նկատուի Հայաստանի Ազգային Պատկերասրահի «Ամենակալ Քրիստոս» պատկերը՝ նկարուած փայտի վրայ (17-րդ դար): Քրիստոսի բարի կերպարը, ազգային արեւելեան դիմագիծերը և անթարթ հայեացքը, ի տարբերութիւն ոռական և բիզուդական սրբապատկերներու անթափանց խորիդաբանութեան, հոգեմօս կապ կը ստեղծէ դիտողի հետ, կը թոփ թէ այս գործը վաղուց ծանօթ է և հարազատ:

Ժամանակի ամենէն սիրուած թեմաներէն մէկը եղած է թաճ Մանկան հետ Աստուածամօր պատկերը: Ասիկա ձեւաւրուած է խտական վերածունդի շրջանին: Մելնարանական մոներմիկ ընույթով և մանրանամներով հայկական օրինակները աւելի շատ կը մօտենան վենեսիլիեան բարձր վերածունդի հիմնադիր Ճիռվաննի Պելլինի նկարած կերպարներուն:

Մանկան հետ Տիրամօր սրբանկարներուն յատուկ նշանակութիւն կու տան՝ անոնց խաղողի ողկոյզներուն հետ պատկերելու տարբերակները: Ի հարկէ այդ պարագային ալ սկզբնատիպերը կը տանին երտպական արուեստ: Հայ նկարիչները, պահելով թեմայի զարդաբանական միտուամ, միաժամանակ մանսակիորէն զայն կը տեղայնացնեն: Օրինակ՝ Էջմիածին Վեհարանի մէջ գտնուող կտաներէն մէկուն մէջ Տիրամօր ու Մանուկ Քրիստոսի մօս համարիասոնէական կերպար Յովիհաննէս Մկրտիչին բացի ներկայացուած է նաև Գրիգոր Լուսատրիք: Վերջինս աղերսողի դէմքով և երկիդածութեամբ կը նայի Փրկիչին: Մօր գիրկը գտնուող Մանուկ Յիսուսի ձեռքին փոքրիկ խաչափայուն է՝ զարդարուած խաղողի ողկոյզներով: Ան այս որթագալարակէն առանձնացուցած է ողլոյզ մը և զանի պահած է Գրիգոր Լուսատրիչի գլխավերեւը:

Հայկական որմնանկարներու մէջ մեծ

մասամբ առկայ է առանձնայատկութիւն մը, որով անոնք կը տարբերին Ռոդափառ և Կաթոլիկ Եկեղեցներէն: Մեր պարագային պաշտամոնքային-խորհրդանշական զաղափարներու հետ կը դրստրուին թժմաթիկ-ժանրային գիծեր: Այդպէս է հայ նոր կերպարուեստի ամենահետաքրքրական գործերէն մէկը՝ «Աստուածամօր եօթ Վերքերը» կոտաց: Այս սրբապատկերը ի տարբերութիւն նոյն տեսակի երոպական սրբապատկերներուն, ոնի իր իրայատուկ յաւելումները: «Հայ Նկարիչ Տիրամօր հոգիին վիշտը արտայայտած է եօթ սուրբերով, որոնցմէ իրաքանչիրին վերեւ շորջանակի մէջ պատկերուած է Տիրոջ Երկրային կեանքին հատուած մը:

- 1.- Սիմեոն Շերոնիի տրտմայի գուշակութիւնը
- 2.- Եղիստոս փախչելու պատմութիւնը
- 3.- Տիրոջ տաճարի մէջ կրոստիլը
- 4.- Խաչելութեան դատապարտուիլը
- 5.- Տաճանքները խաչի վրայ
- 6.- Հոգին աւանդելը
- 7.- Թաղոսը

Ինչպէս «Սեանի Աստուածամօր» պարագային է, այստեղ նոյնական կարի վարի մասին մէջ պատկերուած են փշէ պասկը, մուրգը, զամերը, որոնցմով տանչած են Տերը: Տիրամայրը դեռատի առջևայ գեղեցիկ զիմագիծներով է, գոլիս խոնարի, մեծ թախիծով համակուած: Ողբերգական տպատրութեան կը նպաստէ կապուականաչ ու շազանակագոյն ուղեցողերով ստեղծուած խոկ երանքներով նուրք անցումներով: Տիրամօր գիրիխն մէջ փոխութեայ դեղնասպիտակով պատկերուած Տիրոջ մարմինը աւելի կը շեշտէ մեզի համար տառապղող՝ միաժամանակ սրելով տաճանափի զգացումը: Նկարիչը վարպետորէն պատկերած է անշնչացած մարմինը՝ թուզցած ուորերն ու ձեռքերը, մօր ափին մէջ գտնուող կիսաթեր գոլիսը, և այդ ամէնը այնպիսի ընդգծումներով, որ կը դժարարանաս որեւէ այլ գործի հետ համեմատել զայն:

Եթէ ԺԷ: դարը հայ գեղանկարչութեան նոր միտուաներու սկզբնաորութեան շրջանն էր, երբ հիմնականին մէջ կը ստեղծուին սրբապատկերային բնոյթի գործեր, ապա ԺԸ. դարուն կերպարուեստ կը ստանար անհամեմատ աւելի լայն ընդգրկում: Նոյնիսկ յայտնի թժմաները կը ներկայացուին նոր ու ընդարձակ մէկնարանութիւններով:

ԺԸ. դարու Նկարչութեան մասին խօսելով անհրաժեշտ է մատնանշել կարեւոր բան մը եա, ատիկա թժմաներու, յօխնածներու, պատկերային ձեւերու նմանութեան կամ ընդհանրութեան շրջանակներու մէջ երկու զուգահեռ ուղղութիւններու գոյութիւնն է: «Հայ արուեստի պատմութեան մէջ խօսքը աւելի շատ մանրանկարչութեան կը

վերաբերի» ուղղութիւններ և հոսանքներ ի յայտ եկած են Թ-ԺԴ: դարերուն: Մասնագիտական գրականութեան մէջ ատիկա ստացած է մասնագիտական բարձր և ժողովրդական արուեստ բնութագրումները: ԺԸ. դարուն, սակայն, երբ մոտար գործած էր երոպական արուեստը, ատոնք քիչ մը այլ իմաստով կը գործածուին: ԺԶ-ԺԸ. դարերու կտաներուն վրայ հեղինակները չին ստորագրեր:

ԺԸ. դարու գեղանկարչութեան լաւագոյն նմոյշները կը գտնուին Հայաստանի Ազգային Պատկերասրահին մէջ, Էջմիածնի Մայր Տաճարի և Վեհարանի թանգարանը («Աւետուա», «Աստուածամօր Վերափոխումը», «Քրիստոս Ջիթենեաց Այգիին մէջ»): Ասոնք Նկարուած են երոպական ոճով և բարձր կատարողական արուեստով: Յատկանշական է Մայր Տաճարին մէջ գտնուող «Աւետուա» տեսարանը: Ամիկա Ներկայացուած է երկու առանձին կտաներու վրայ: Մեկուն մէջ Գաբրիէլ Հրեշտակապետն է, միահին մէջ Մարիամը: Երկու առանձին մասերով պատկերելը ծրագրուած է Տաճարի երկու կեդրոնական մոյթերու յարմարութեամբ, որ որ գտնուին: Գաբրիէլ Հրեշտակապետը պատկանելի է և տիրական, եռանդուն շարժմանվ կը մօտենայ Աստուածամօր՝ աջ ձեռքին մէջ թռնած շուշան ծաղիկը: Ամպերու մէջէն Հայր Աստուած կը հետեւի Եր կամքի կատարումին: «Կալասակ հրեշտակի մարմնեած կառուցուածքին» Ս. Կոյսը շատ կանացի է, թնրոյշ ու խոնարի:

ԺԸ. դարու առաջին կտի լաւագոյն աշխատանքներէն մէկը Էջմիածնի Մայր Տաճարին մէջ գտնուող «Խորիրդաւոր Ընթիք»ն է: Նկարիչը ըրած է շրջանաձեւ յօրինում կերպարները տեղադրելով բառանկին սեղանին շորս կողմերը: Վերի ձականին նատած է Քրիստոս: Ան հանդիսաւորութեամբ կ'ըսէ. «Ձեզմէ մէկը պիտի մասնէ զիս»: Աշակերտները շփոթած ու այլայլած են: Նկարիչը յատկապէս ձեռքերով և գոլիսներու զգացուն շարժուաներով արտայայտած է անոնց հոգեվիճակը, թէի սինսազարդ շրեղ Վերնատունը, պատուհանէն բացուող գեղեցիկ բնանկարը անհամապատասխան կը թոփին այդ լարուած ու մոտաւած մթնոլորտին: Ասոր նման նկար մը ես կայ Ազգային Պատկերասրահին մէջ:

ԺԷ-ԺԸ. դարերէն մեզի հասած հայկական սրբապատկերներու վրայ իրենց անդրադարձ ունեցած են մէկ կողմէ: անոնց Նկարուած Հայաստանեայց Եկեղեցոյ թոյց հսկողութիւնը (հետեւելով չափարութեան)՝ Հայ Եկեղեցին այդ խորին մէջ զգայի տեղ ձգած է ժողովրդական բարեպաշտութեան և տեղական սովորութեան), միա կողմէ՝ տպագիր գիրիի տարածումը, երբ հայաստան գիրերուն մէջ տպուած են երոպական Նկարիչներու փորագրութիւններ: Այդ սրբա-

Նկարները (մեծ մասամբ խոլաներկերով նկարուած կտուի վրայ) յաձախ եղած են պարուկու արուեստի ազդեցութիւններու տակ: Նադաշ Յովհանաթանի որդիներ Յակոբի և Յարութիւնի, ինչպէս նաև Վերշնիս թռուան՝ Յովհանաթանի նկարները, որոնք կը ներկայացնեն Տիրամօր փառարանուած, Տրդատ Գ. Մեծ թագաւորը, Վրթանես Ա. Պարթեւ, Յովհաննես Գ. Օձնեցին և որիշներ, թիշ նման են սրբապատկերի: Այսուք ցուցադրական նկարներ են, որոնց մասին կը դժուարանանք ըստ թէ նկարիչը զգեստներու ճշխտի՞նը աւելի շեշտու ուզած է թէ՝ դիմքերը: Այսպիսի ցուցադրական նկարը մեծ արժէք կը ստանայ, եթե կը ներկայացնէ տուեալ մարդուն այնպէս, ինչպէս կայ ան և ինչպէս ան կը ցուցադրէ իր զարդերը (Յակո Յովհանաթանեան):

«Կայ եկեղեցոյ մէջ սրբապատկերները կը դրուին որոշ կարգով ու Ասազ սեղանի վրայ՝ Աստուածամայրը Մանկան հետ (Երանգներու առնեն կրնայ փոխարինուիլ երանգը ներկայացնող սրբապատկերով), խորանի ներսը 12 առաքեալներու պատկերներն են, խորաններու և մատու-

ներու մէջ կրնան դրուիլ Ս. Յովհաննէս Մկրտիչի և Ս. Ստեփանոս Նախավլյայի պատկերները, մկրտարանին մէջ՝ Մկրտութեան պատկերներ:

Գափիթն մէջ նոյնպէս մոտարի կողքերուն կարեի է կախել երկու պատկեր: Նկարներու թիւը կրնայ և աւելի շատ ըլլալ (առաքեալներու, մարգարէններու, չորս մեծ վկաներ Ա. Սարգիսի, Ս. Գեղրդի, Ս. Թէղորոսի և Ս. Մերկորինոսի, ազգային սուբրեռու): Պատկերները, անկախ իրենց ծագումն, հայկական եկեղեցիներու մէջ կը դրուին հայոց եկեղեցական ծէսով օրինուելէ և օծուելէ ետք:

Օգտագործուած գրականութիւն

- 1.- Վ. Ղազարեան, «Հայ Միջնադարեան Կերպարուեստի Պատմութիւն», «Զանգակ» 2012
- 2.- «Հայկական Մանրանկարչութիւն», Հայաստան հրատարակչութիւն, Երեւան 1969
- 3.- «Զուարթնոց» պարբերաթերթ, Մրցոց Յակոբեանց տպարան, Երևան 1988
- 4.- Արքանկարները Հայաստանի Ազգային Պատկերասրահի կայքը, <http://www.gallery.am>



«Տիրամայրը Հրեշտակներով»



671-2018